

ՊԱՏՄԱԿԱՆ

ՅԱԿՈԲԻ ԶՐՆՈՐԸ

ԵԿ

Ս. ՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑԻՆ

(Նար. Սիսն 1934, էջ 212⁽⁶⁾)

Միենոյն ջրոյ տեղը անխափի կրնայ նշանակել թէ աղբիւր եւ թէ ջրիոր բառերով. այս պարագան կախում ունի արտածագումի զիրքէն, երբ պէտք կ'ըլլայ ըստ բաւականի փորել, ստորերկրեայ խորտուրտութեան մը մէջէն խոկական աղբիւրին ջուրը երեւան բերելու համար: Գըրական լեզուով, այդպիսի սովորութեան մը համաձայն համազօրութիւն կը ստանայ Այն Ռոկիլը և Պիր Եյուսը և Ռեքեկայի ու Եղիազարի հանդիպման պատմութեան մէջ փոխի ի փոխ կ'ընեն այն և պիր, աղբիւր և յրինոր, միենոյն ջուրի տեղույն չուրջը:

Այս ջրհորը տեղույն մը մէջ ուր աղբիւրները առատ են, միշտ մտքերը չի ըլփոթեր: Վերջապէս առանց խօսելու արեւմտեան զարիվայրին մասին ուր առատօրէն աղբիւրներ կան, արեւելքի կողմը ծանօթ են Այն Տաճէն, Այն Պարտա, Պարիզինի աղբիւրները, եւ Այն Աստա՝ Պերաղի աղբիւրը: Յակորի ջրհորէն միայն գրեթէ 500 մեղր հեռու, Այն Պալատան Հին Սիրքէմի իրը ջրոյ հայթայթիչ կը նկատուի: Իր զիրքովը երկրին մշտական բնակիչներուն վերաբերելով՝ այս աղբիւրը մտաշելի չէր թափառական ցեղերուն. հակառակ պարագային անպակաս պիտի ըլլային մշտական կոխւները, որ տեղի կ'ունենային հարաւային կողմը, երկրին բնիկներուն եւ Աբրահամի և Խոահակի հովիւներուն միջեւ:

Սիւ քէմի արեւելեան կողմի դաշտի ստորոտը հոսող ջուրէ զրկուած էր, տեղույն երկրաբանական կողմուածքին պատճառաւ: Հողի պատուուածքը որ Պարիզինի եւ Պերաղի ստորոտէն կը շարունակուի թուպայի ուղղութեամբ յառաջ կը բերէ յանկարծական փափոխութիւն մը անձեւաբեր հորողոնին ջրահարթակին մէջ: Ասրեւելեան կողմը չունինք Նապլուսի հակագիծ կանոնաւոր հարթահաւասարու-

թիւններ, որոնք ծաղում կ'առնեն կայծքարի խրամատի վրայ հանգչող անթափոնց կաւի խաւէն. բայց խիստ կրային խաւերէ բարձրացող սկահողերու (alluvion) թանձր կոյտ մը անթափանց կ'ըլլայ ներմուծուած կաւի խաւ մը ունենալու առափանական Ատկէ կը հետեւի ընդմղուած զօտի մը՝ բաւական բարձր համատարած ջուրէ մը որուն առատութիւնը ստորագուառած է անձեւեներու քանակէն: Տիսնուած է որ Յակորի ջրհորը մէկ քանի երաշա ձըմաներու հետեւանքով ցամքած կամ տառու մեղր ջուր պարունակած է քանի մը անձեւաբեր տարիներէ վերջ: Ամէն պարագայի տակ իրական առաւելութիւն մ'է ունենալ այդպիսի աղբիւր մը որ անկախ կը զարձնէ կասկածուած զրացիներուն անբարեցակամութիւնն: Ու ոք պիտի ուրանայ յարգ ընծայելու շատ լու կերպով զտուած ջուրի մը համին ու թեթեւութեան մասին եւ մոնաւանիք մարսեցուցիչ յատկութեան՝ այնպէս որ աեղացին իրավանքի օրերը հօն կը զիմնեն յաջորդական խնճոյքներուն յաջողութեամբ առկալու համար: Պոնէ այս է կարծիքը Պ. Bailey ի որ, երկար տարիներ նապլուսի բժիշկ միսիսնարը եղած է:

Ինչպէս որ ոմանք կը կարձեն, արգեօք այս ջուրին յատկութիւնն է որ Ասմարացի կինը ջրհորին բերաւ, կամ մասնաւոր յարգանքն է զոր կը տածէր հանգէպ այն մէկ նախահօր՝ որուն կը վերագրուի այս զորձը, ըստ աւանդութեան: Յովհաննէս Աստուածարանը զանց ընկելով այս մանրամասնութիւնները մէկ մտածում միայն ունի. Ասմարացի կինը այս ջրհորը պէտք եղաւ զալ, ինչպէս Յիսուս Ասմարիացին անցաւ Պարիզինի նուիրական երան ստորոտը, որպէսպի մարդկութեան կրօնական պատմութեան մէջ արտասանէ վճռական խօսքը. Այլ եկեղեցէ ժամանակ, և այժմ իսկ է, յորժամ ճշմարիաքն երկրագուաք երկիր պագանիցն Հօր՝ հոգւով եւ ճշմարտաթեամբ (Յովին. Գ. 23): Եւ այս ապաշնորհ զաշտին մէջ ծրագրուեցաւ հոգեսր հունձքը:

Գ. Ա. ԶՐՆՈՐԸ
ԲԻՒԶԱՆԴԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ

Այն ատենէն սկսեալ, զարմանալի խօսակցութիւնը երկրորդ կարգի վրայ զրա-

Յակորի յիշտատելը։ Ի՞նչ կարեռութիւն ուներ Հին Կատկարանի բառթիւնը այս ջրհորին ծագման շուրջ։ Աւելի բան մը կ'ըսէ՛ Արբահամու ջրհորին մասին ի Մամրէ։ Բայց ևս այնպէս ճշմարխտ կենդանի ջուրը չի ժամփքեր այս ծակին խորքէն և Հերակլէոնի զնոսարիութիւնը կը շնորհաւորէր Ախքարի կինը որ Տիրոջը խօսքեւրէն վերջ, ակտաէր Յակորի ջրհորին տեղու։ Այս կերպ զգացում մը չէին կրնար ընդունիլ աելուոյն առաջին քրիստոնեան երթեանը որ աւելի տրամադրի Ելն պահել այս տեղը իրը թանկազին ընտանեկան յիշտատկարան մը։ Իրապէս Քրիստոս նստածէր այս ջրհորին հորապսակին (margelle) վրայ, այն պահուն վրափաք ունեցած էր անկէ խմելու ջուրը, որ՝ խօսակցութեան խորհրդանշական նիւթը ըլլալով՝ ընդունած էր աեստի մը նույիրականութիւն որ զայն նկատէին մկրտութեան յարմար վերջապէս լուացարանի մը կերպարանքին տակ պատմութեան մէջ կը յայտնուի Յակորի ջրհորին վրայ կառուցուած առաջին յիշտատկարանը, բայց ոչ թէ սովորական լուացարան մը, ինչպէս ումանք կ'ուուղն աեսնել։

333 ին Պորտոյի ու խօստորը երեք անգամ, գամ կը խօսի, և խրաքանչիւր անգամ, աւազանի խմաստով։ Կեսարիոյ կուռմելիոս հարիւրապիտին լուացարանը ստուգիւ յարաբերութիւն ունի կուռնելիոսի և անոր առան մկրտութեան հետ (Գործ. մ. 48). Երուսաղէմի մէջ այն լուացարանը (balneum) ուր լուացուած են երախաները կրօնական իմաստով, կոստանդիիանոսի պազիլիքացին ետել յստակօրէն կը նշանակէ Ս. Գերեզմանին աւազանը։ Չեմ վարանիր նոյն ուղղեղիրին յիշած Յակորի ջրհորին լուացարանը ընդունելու իրը մկրտարան ուր այս տեղույն մէջ Փրկչին ներկայութեան ի յիշատակ, նէսապոլիսի եպիսկոպոսը կուգարհանդիսարապէս մկրտութիւն կատարել։ Այս քաղաքին առաջին ծանօթ եպիսկոպոսը ներկայ գանուեցաւ 314 ին Անկուրիոյ և Նէսկեսարիոյ ժողովներուն և 325 ին մասնակցեցաւ Նիկիոյ ժողովին։ Ան կը կոչուէր Գերմանոս։ Սամարիոյ ժամանակապիրները կը խօսին անոր մասին իրը ներողամիտ ոգույ տէր մէկը՝ թուլատրած ըլլալուն համար թլփատութեան սովորութիւնը հակառակ Հոռվանի մէջ։ Եատ երկար պիտի

օրինաց։ Ելուսաղէմի Մակարին հետ առիթ ունեցաւ Նիկիոյ մէջ Կռատանգիանոսի մօտենալ եւ անոր հետ խօսիլ իր իրաւուութեան տակ զանուած Ս. Տեղույն մասն։ Ամէն ինչ կարծեցնել կուտայ թէ ջըրհորին վրայ շինուած առաջին չէնքին հիմնագիրը Գերմանոսն էր։

Այն ատեն ի՞նչպէս բացատրել Սամարցիներուն անշահասիրութիւնը իրենց նախնաց կալուածի մասին։ Խայսերական հեղինակութեան վրայ ցենած սեպհական թեան գոխանցում մը զիւրացնող եղուկոսոսին հաշտարար նկարագրով։ Կարելի է առ Սամարցիները արգէն փոխարած էին Յակորի դաշտը նէսապոլիսի քաղաքը որ անկէ յետոյ կը ներկայացնէր Սիւքէմը, Երողութիւնը այն է որ 362 ին Յուլիանոս կայսեր կողմէն քրիստոնէութեան հակառակորդներուն ընձեռնուած շնորհէն օգտաւելով՝ անոնք շինեցին հոյակապ սիւնակու մը զոր կոչեցին Հելլայ հասատին, Յակորի ստացած հողամասին աստուածաշնչական անունը։ Սրգ, Սամարական պատմութիւնը մեզ կը սորվեցնէ թէ Յակորի կալուածը կը գանու, էր նազլուսի հարաւայն արեւմաւքը, Առաւել-Այնէն 150 մեղր հնուու։

ԺԴ. զարուն Սաւելթան Քըլուանին ցըրտանալուն հետեւնքով սինակուլը փոխուեցաւ Էշ-Խարա մզկիթին ուր խօլամիերը Սամարցիներէն ստացան Յակորի և անոր սիրելի որդուոյն վերաբերեալ մէկ քունի յիշտականեր։ Սակայն, ոգիով մը զոր կոչեցին Հելլայ հասատին, Յակորի ստացած հողամասին աստուածաշնչական անունը։ Սրգ, Սամարական պատմութիւնը մեզ կը կարծեցնէր կուռվացին մէջ Սիւնի Սամարցիները կը կարծեն գիտնալ թէ իրենց նախնիք այս տեղուոյն մէջ ունէին նշանաւոր սինակուլ մը զոր Հոռվանցիցիք իրենց եկած ժամանակ քանդեցին Տիտոսի և Աղրիանոսի օրով։ Արդիօք այն յիշտակարապէն է որուն հետքերը Վէլթէր ի նորոյ գտած էր Գայր եռուովի մօտ։

Գալով Հաղամասնոյի սինակուլին՝ ան կը հպարտանար այն զրան պատճառաւ որուն վրայ Ազգոն քահանայապիտը հաստատած էր Երուսաղէմի տաճարէն բերած ողնձեայ թիւերը և զոր Աղրիանոս զիտեղած էր Գարիպինի վրայ շինուած Արամազգի մէհեանին մէջ։ Եատ երկար պիտի

ըլլար պատմել հոս թէ ինչպէս անբարոյ քահանայապետը Յուլիսոնոս կայսրէն ըստացաւ այս գեղարքուհստական գործը:

Անձնուէր իշխանի մը հաւանութեամբ թոյլատրուեցաւ քրիստոնէից Յակոբի վաւերական դաշտին՝ նահապետին ջրհորին վրայ կառուցանել եկեղեցի մը որ պատասխան մը եղաւ Սամարացիներու նոր ձեռնարկին և նէշապոլիսի կրօնական շինուածքին շուրջ Հելլադ-հա-Սահմանական պատանալու իրենց յաւակնութեան։ Յերօնիմոս ակնարկելով 385 ին կատարած ճամբրութեան ցոյց կուտայ թէ Պաւղինք նէշապոլիսին անցնելով և աւելի հնուուն ակը մտնէ այն եկեղեցին որ չինուած էր Գարիպին լերան կողմը, Յակոբի ջրհորին մօտ, ուր Տէրը անօթի եւ ծարաւ նստած էր եւ կը կշտանար Սամարացի կոնջ հաւատքովը։ Միենոյն հեղինակը 390 ին կ'աւելցնէ Սիւքարի մասին Եւսեբիոսի ծանօթագրութեան սա բառերը՝ որուն փրայ կայ և կեղեցի մը։ Այս եկեղեցին շինութիւնը 380 ին կը տաշնինք Մեծին թէսողոսի տուածին տարիներուն՝ լրացրուցած ըլլալու համար զործը Դիերմանոս եպիսկոպոսին որուն մկրտարանը արդէն կ'ուրուագրէր յետնագոյն ընդերկեայ սեղանը (crypte)։ 380 ի ճարտարապետը իր շինուածքին յատակադիմը հաստատելու համար ներշնչուեցաւ մկրտարաններու համար ըստ կամս ընդունուած խաչածե յատակադիմէն եւ իր շինութիւնը յառաջ տարաւ Յակոբի ջրհորին վրայ բռնել տալու Արդուլֆի նախագծական ստուերագրին մէջ ցոյց տրուած չորս թերուուն միացման էկտը Եփսոսոսի խաչածե պազլիքային կեղրոնին մէջ Ս. Յովհաննու դամբարանին դիրքը թերմս ճիշդ գաղափար մը տայ սամարական որբավայրին յօրինուածքի մասին։ Նախնական մըկրտարանը հաւանաբար պահելով հոս իր սկզբնական նպատակը՝ երկու սանդուղով և առանց անմիջական ծածկոյթի ընդերկեանի սեղանի (crypte) ձեռով դասի մը վանդակապատին առջիւ կը բացուէր։ Հաւատացեալք բարեպաշտութեամբ կը խմէին այն դոյլէն ուրկէ Տէրը իր ծարաւն յագեցուց։ և կ'ըսնի թէ նոյն տեղուոյն մէջ կը կատարուէին շատ բժշկութիւններ։

ՄԿՐՏԻՉ ԷՊՍ. ԱՂԱԽՆԱԽԻՆԻ

(Շարունակելի)

ԼԵՂԱՍԱՆԻ ՀԱՅԵՐԸ

ԱՅՍՈՐՈՒԽԱՆ ԼԵՀԱՀԱՅԵՐԸ

Լեհահայերը այսօր կը բնակին լվովի շրջանին գլխաւոր քաղաքներուն մէջ։ Լեհաստանի արևելեան սահմաններուն վրայ անոնց թիւը գրեթէ 5000 է։ Աւրիշ քաղաքներու մէջ ալ կը գտնուին։ Ու ամրողջ լեհաստանի մէջ անոնց ընդհանուր թիւն է չուրջ 10,000։ Անոնցմէ մէկ մասը կ'ապրին վաճառականութեամբ, իրրեւ պաշտօնեաներ, ուրիշներ կը զբաղին ազատ առարկելով, և բժիշկ, փաստաբոն, ճարտարագէտ, և հողատէր են։ Լեհաստանի հարաւոյին արևելեան մասին մէջ շատ հոգիր տակաւին Հայոց ձեռքն են։ Այդ մարզը նոյն ատեն կեղրոն է հայկական աւանդութեան և լեհ ողիի։

Լեհահայոց զգեստներն ու սովորութեանը գեռ իրենց հին ազգութեան հետքերը կը կրին և իրր այդ՝ զիւրաւ կը ճանչցուին։ Սև մազերն ու աչքերը, իրարու մօտեցող յօնքերը, արծուեառունզն քիթը, և կարճ հասակը հայոց ֆիզիկական յատկանիշներն են։ Դժուարին չէ զանոնք ճանչնալ իրենց անուններէն ալ. զրեթէ միշտ կը կոչուին անոնք Անտոնովիչ, Ճանօվիչ, Կէթանովիչ, Թէսորովիչ և այլն։ Անոնց անունները կը պատկանին այն ժամանականներուն, երբ զեռ ընտանեկան մտկանուններ չկային։ Արդիւնքը իրենց հայրերուն անունները կ'առնուին, վրան աւելցնելով միայն ովիչ մասնիկը։ Անունները ա՛յգաբէս կը կազմուէին Հայաստանի մէջ, իրրեւ վերջաւորութիւն աւելցնելով միայն եամ մասնիկը^(*)։ Լեհահայեր պահած են իրենց ցեղական հին անունները, անոնց վրայ աւելցնելով միայն լեհական անուանակցորդ մասնիկը. զոր օրվարդանովիչ, Պողոսովիչ, և այլն։ Արքայ Տօքթ. Յովակի թէսորութիւնը ծանօթէ ամբողջ լեհաստանի մէջ։ Անիկա լվովի որբեակուպոսն է 1902 էն ի վեր։ Անուանին է անիկա իրեւ ճարտարախօս և մատենագիր և հայրենասէր, և իրր այդ՝ շատ զնահատուած է ամբողջ լեհ ժողովուրդէն։ Լվովի

(*) Անշուշտ մասամբ միայն միշտ է, այս կարծիքը։ (Տ. Թ.՝)